

ՏԵՂԱՏՈՒՈՒԹԻՒՆ, ԵՒ ՄԱԿԸՆԹԱՑՈՒԹԻՒՆ

(Քերթուած)

ՏԵՂԱՏՈՒՈՒԹԻՒՆ

Կը հոսի գետը հըզոր՝ ժողովաթախ ծառերուն:
 Կը թաւալի մեր ետին,
 Կը պոթկայ վեր՝ ծառուղին ահեղալագ, փրփրբուն,
 Ճեղքելով մութը ցրտին:

Կը դըզըզայ հողը յորդ՝ փըլուզումով մը, հեռուն:
 Ահաբեկած կ'անհետին
 Հսկայ շուքեր, կը կախուին, կ'իյնան ճըշան ճիւղերէն:

Կ'երթան խորերը անյայտ՝
 Դաճառնարոյր անտառին: Աստղ մը: Երկու: Օ՛ր երէն՝
 Ալեկոծման մէջէն այդ:
 Իր աչքերը զմրուխտէ, թաւիչի փայլ կը սփռեն:

Որոգայթէ որոգայթ՝
 Մեր փարոսներն հըրահոս: Կը փըչէ շունչ մը վայրագ
 Մեքենան վառ ու արու՝
 Ինքնաշարժին խոյացող, որ իր վաղքին մէջ կըրակ՝
 Հեւք մը կ'ըլլայ դամբուրու:

Տէլիֆոններու պէս դարձող կուզան ծառեր շարունակ,
 Հետեւելով իրարու:

Մղձաւանջի թեւերով կ'անցնին ծառեր, որ մեր շուրջ
 Մեւ ահաիներ կը փսխեն:

Մահապարտի գըլուխներ ու արձաններ, դէր մունճ՝
 Յորձանքը մեր լուսեղէն
 Կը թափթըփէ, կը նետէ երկու կողքին...
 Ի՞նչ մըմունջ:

Ճամբան իր խոր երախէն
 Կը հանէ ճիւղ մը յուղիչ, ձայն մը ժայթքող արիւնի:
 Ի՞նչ քայքայում... բայց բարի
 Ի՞նչ յարութիւն նոյն ատեն: Հողիս քիչ քիչ կ'ընդլայնի:
 Հողիս մէջ կը սպառի

Ամբողջ աշխարհ մ'անցեալի: Հողիս կ'ուռի կուրծքիս
 տակ,

Արազութեամբ մ'ամենի,
 Կալվանումով մը կ'օծուի, մինչ խաւարէն անյատակ,
 Անբազառ դուրս կը սահի՝
 Ճամբան փիւնիկ՝ մեր առջեւ, կեանքի բացուող լայն
 վանդակ:

Նոր է, նոր, նոր, որ անհիմ
 Այս հողերէն, թօթուելով մեր կեղծիքները բոլոր,
 Այս քառոյն կը ծընիմ:

Շղթաներու կոյտ մ'արդէն կը փշրուի, երբ մուրբ
 Ճամբորդին պէս, կապերն իմ
 Կարած կ'երթամ: Կը հնչեն աղամանդներ մ'ի՛նչ վըրաս,

Ծառերն ի վար ուրուային,
 Առ խաւարին մէջ, ուր լաշն վարագոյրներ խօլաժաղ
 Մեր լոյսին տակ կը բացուին,
 Կառքին քամին կը պատռէ պաղ պատանքներ: Սեւ երազ
 Սեւ նեխտած ցեխեր՝ խոնջ ուխտ վրայէն, զլիսէս վար:
 Աչքերըս փայլ կ'առնեն չէն:

Սարսուռով կուտան խոյս՝
 Յուշերըս խուլ, տիրահունչ, յօշոտուելով ծառէ ծառ,
 Շուքերու հետ խելատոյզ,
 Որ կը փախչին՝ հըրելով փէրիներու պէս իրար:

Գինի ու կրակ կը ժայթքին
 Անիւներէն: Կը յորդի հրթիռաթիւռ ձութերէն՝
 Մեծ երգն ուժին ու կեանքին,
 Նըւազն հողին բազմայար, ալեկոծուող, քացրօրէն
 Թրթրուացող գիծերուն:
 Զըզողական նոր, խոտոր օրէնքն է զոր երկրաշափ
 Մը մեր առջեւ կը պարզէ:
 Անհունութիւնն է կարծէք, որ խոյանքով մ'համաշափ
 Կը կտրէ կտրքը, որուն
 Շուրջ ուրիշ է, պար, փըլուզում, տարբարուծում
 ու խուճապ:

Աւիքներովն իր վարսէ
 ձամբան տոփոս կը գրկէ կարապ մը վէս, կ'ըմպէ տաք
 Հովը անոր թեւերուն:
 Պրտուտակները սահուն
 Կ'ելեւեղեն սփռելով սեռային դող եւ հեշտանք:

Մոզական գորգ՝ դէպի նոր գանձերն ու նոր ապագան
 Մեր կտոքն արդէն կը սուբայ,
 Երազի պէս, գիւղերուն կաղկանձելով, մինչ կ'ոռնան
 Շուներն, ահա, մեր վըրայ,
 Աւերակէ աւերակ
 Մեռելները մինչ կ'ողբան, կ'առաջանանք մենք մինչ է'ն

Վրտանդաւոր եւ արադ
 Զառիթափէն, ուր աշխարհ քաջ ասպետներ, իշխաններ
 Ասուպներու պէս ինկան,

Ուր չոր հացի մուրացկան՝ ճղնաւորներ անձնուէր
 Կ'ապաշխարեն, կը խօկան
 Ու լիներէն դարաւոր, դողըղղալէն կ'ելլեն վեր:
 Կը փայլակէ յաղթական

Լոյսէ մանդաղ մը, որուն շառաչին մէջ կը լրեսմ
 Պոտերու ձայն մը անկման
 Ու խըլըրտուք մը խժալուր, ձայնն առիւծի մը վըղէն
 Յորդող բաշին սպիւնող,
 Շընածուկի մը սուլման, խոյացման ձայնը վրսեմ,

Ու ճիչ մը մերթ, ձողէ ձող,
 Լաց մը խեղճուկ թուլունի, զոր կը խեղդեն քունին մէջ,
 Կանչ, մ'աղաղակ մը հեծող

Թութակներու եւ փախուստ մը յանկարծ ծոյլ, սրնամէջ
 Զայլամներու, մերթ մրտունչ
 Մը լոյսին դէմ մեր ու մերթ ողբ բուխ մը գոռող,
 Օձին սահիլը մեր շուրջ,

Կուզիկ թուփեր աղերսող, որ կը կախուին փոսէ փոս,
 Խըլուրդներու կողքին մունջ,
 Պիւթոնիսներն ոռնացող, — Ինքնահաւան ու հոսհոս՝
 Գինով՝ կուպրոս ու ասեղ
 Գործարանի ծուխերէն: Ճահիճներու ճանճերուն
 Խուժումն, հասումը տեղ տեղ:
 Անհունութիւն մը խողաղ, կը ցոլայ դէմքս՝ հետուն,
 Ուր բարտիներ կաթ ու մեղր
 Կենսաբոյր լոյս մը կ'ըմպեն, կէս գիշերին մէջ խորունկ:

Կը թաւալին, կը շրջեն
 Հողերն ահա, ճգմելով կըլափելով մէկըմէկ:
 Զլմարտութեան մը վերջին
 Գաղափարները բոլոր շունեցան ձեւը երբեք:
 Մարաւ՝ ահա, անուրջին,
 Բոյսերն անգամ ապրելու կը ձգտին լուկ...
 Յուտարեկ՝

Բայց ոչ մը զիս կ'ողողէ:
 Շարժում, հոսում ու փլուզում, հսկայաթոք, լայնօրէն
 Ծննող ծովուն վրայ հողէ:
 Հոսում, պոռթկում տենչերու շղթայագերծ... Օ՞ օրբեն
 Զիս՝ ճամբաներն անվախճան:
 Նոր վայելքներ. յաղնան սիրտս ու մարմինըս կեանքին
 Բարիքներէն, թեթեւան:
 Շարժում, խուժում, խօլ վիժում: Ամպերն մեզի կը
 կառչին

Շուներու պէս: Կը քալեն
 Մեր ետեւէն՝ բիւր ասողեր շաւուն ինչպէս կը կապուին
 Զուկերն արծաթ, շողալէն:
 Կարծէք լոյսերն են՝ հըզօր տորմիղներու օդային:
 Օ՞ կախարդանք, հրաչքի դար:
 — Պատրա՛նք, պատրանք, պատրանքին պէս մանկութեան
 գոր ինծի

Տըղու երազըս կուտար:
 Շուրջըս գիւղերն ծիրկաթին՝ փայլող կոյտեր են գանձի:
 Գիտաւորներ են՝ երկար
 Լուսարձակներն, որոնց տակ արտ մ'ընդարձակ
 կ'առկայծի:

Լոյսերն արծաթ գուռերու
 Պէս կը բացուին, կը դոցուին: Ռաւտօներ են ազդարար:
 Կամուրջներու ասրաբուն
 Լայն ջրվիժում է, ծիծաղ: Ճեպընթացները իրար
 Կը հայածեն ու հետուն,
 Լըուութեան մէջ, մարտի դըղըրդապին համապարկ,
 Երգ է պողպատ պլուպի:
 Միլիոն, միլիոն մարդկութեան փրսփրսուքն է օդն
 Ի վեր,

Մըլարձակումն հրաշալի
 Գալիքներուն: Նիւթն հողի ու հողին նիւթ է, թեւեր
 Կ'առնէ մարմինը մարդոց:
 Ու հողի, մարմինի միաձոյլ ծնունդն է, մինչդեռ
 Իմ անձս մարդկ կը փրլի:
 Մէծ կախարդանք, բայց պատրա՛նք... Օ՞ խարդակ դար,
 դովե՛մ քեզ
 Թէ այպանեմ: Դուն սուրբ խոց՝
 Որ իմ մարմինս այրեցիր եւ ահա զիս կը փրկես:

Ու, անընդհատ; հողմակոծ
 Կառքիս՝ տակէն անտառին կամարներուն հըրակէշ,
 Ու դաշտերէն, ուր ամբան
 Աւելին հետ, տեսիլներն են մարդկային հանճարին,
 Ես կը վազեմ անվարան՝
 Անվերջ ու պերճ վայելիքի մը ետեւէն... Օ՛ր փոխուին.
 Սահին գիծերը, սուրան
 Յովադավաղ սեւ հողերն, որ կը մղեն զիս վըսեմ
 Քայքայումիս, որմէ ես
 Ապրելու սէրս ու կորովս, ուրախութիւնըս կ'անոնեմ,
 Փրկուելով խոր ձանձրոյթէս:

Օ՛ր օրհնութիւն, բընութեան մեծ շարիքին, արարչին
 Ըսկզբնական մեղքին մեծ՝
 Գոռոզութեան: Կը փրկէ ահա, ան զիս, առաջին
 Իր թոյնէն վերջ որ կապեց
 Իմ երակներսս, գարձուց կեանքս եղկելի ու ճրգճիմ
 Ողբերգութեան մը, որմէ
 Ես կը փախչեմ:

(Օ՛ր, ի՛նչ ցաւ, ի՛նչ խաթարում, ի՛նչ պայքար).
 Միրտս ընդհարել ամէն օր
 Ու ընկղմիլ կ'երթար խոր խոռոչներու մէջ խաւար,
 Խարակներուն դէմ, մուր,
 Մըրըրկավար իբրեւ նաւ մ'որ նոր ափեր կը յուսար:
 Միրտսս ի գուր իր բոլոր
 Ընդվըումով կը ճըշար. չը յապեցաւ զեւս այնքան
 Ձոհերէ վերջ. երաշտէն
 Ձորցան յոյսերը մէկ մէկ, ընդհարումէն խօշական:
 Խոնջէնք, նողկանք...

Մերթ ընդ մերթ,
 Քաղաքին ցուրտ աղմուկին միանալով՝ մըթագին
 Պարապութեան մէջէն, զերդ
 Խորխորատ ինձ կ'ոնար դառն ապապայտի մը ոգին:
 Երակներուս մէջ ցաւ, տենդ,
 Ուղեղիս վրայ տաք կապար տարածելով կը մտնէր
 Մահուան փափաք մ'անսահման:
 — Չբզալ այլեւս, չըլլեսիլ սրտակեղեք դանգատներն,
 Կոչն անիմաստ բարձրացման
 Ու չը խաբուիլ, չօրօրուիլ...

Ոչ մէկ իտեալ ու անուրջ:
 Ոչ իսկ արցունքն, — օ՛ր արտը —
 Որ ընկրկման ու անկման մէջ ճղմընող սրտին շուրջ,
 Իմերբար լոյս է հըրօր:
 Ոչ իսկ զինին թշուառին, անոր փարիլը ախտին,
 Գիենովութիւնն անձկազին,
 Ու անոր յոյսը մահուան՝ փչրած կեանքէն իր անդին,
 Ճիզն անոր թոյլ ճըփանքին:
 Երբեմն այսպէս կասկածոտ, հեղզ, ջրտնաթոր,
 զիւային՝
 Կը նայէի մըթատոյզ՝
 Չըփանալով թէ մեռած եմ կամ թէ ողջ՝ տակաւին:
 Աշխատանքը բերկրանք, յոյս՝
 Աշխատանքը երազուած փրկութեան լսատ՝ իմ պարապ,
 Յուսալքման օրերուս,

Կը դառնար ցաւ, ազարտման մութ, կուրցընող
 խորվիրայ:
 Ու կրկնութիւն անվախճան,
 Ձանձրոյթ էր ողբ, յողնութիւն, օրերու վաղք
 Հըրատայ՝
 Վիժում...

Պար, երգ, խրատիճանք,
 Երբեմն խանդ մ'էր վայրագ, ուրախութեան մը բոցեր,
 Ճիւղերն էին կոյր, ի գուր՝
 Սրտի մը սեւ, քորչումած, ու հողիի մ'արդէն ծեր:

Երբեմն կրակ էր, սարսուռ
 Երիտասարդ մեներու, ցեխին ծարաւն ախտագին:

Յասկոտ պոռթկում, զուր ճիգ էր
 Ինքզինքէս դալու դուրս, ծօտենալու անուրջին,
 Ընթանալու անճամբեր՝
 Ճամբաներէն արգիլուած, մոռնալու կեանքըս ճղճիմ:
 Մերկ, լալն դիտեր, կուրճեր դէր,
 Համբոյր ու բոյր աղիճի, գոխհերու կեանքը վայրագ,
 Սեւ պատարագ... Ի՞նչ երագ,
 Ի՞նչ փրկութիւն... Բայց յանկարծ կ'այրէր ամէն մէկ
 Երակ:

Դարաւոր շունչ մը վըրաս,
 Հողիի մէջ կը հսկեր, գիւ կը հըրէր, կը հըրէր...
 Ու ես երկչոտ, դեռ տըհաս
 Տըղու մը պէս կ'անցնէի՝ արագ, արագ՝ անտարբեր՝
 Մրմուռնիներուն, հալածուած՝
 Անտեսական աշգրէ, փողոցներէն՝ ուր վէրքեր
 Եին լոյսերն արնոտ, թաց:

Երբեմն դող մը երկչոտ, գեղեցկութեան պաշտելի
 Դժ մը ընկրկում մ'էր յիմար,
 Մինչ սիրաս հարիւր մեղրածոր զանգակներէ աւելի:
 Կը դըղըրդար, կը շողար
 Բարձր սիրոյ մը համար:

Թոյն, խաթարով էր ու ցաւ,
 Օտար ու խորթ էր ինձի հայրենական սէրն անգամ,
 Որուն հոգիս փարեցաւ
 Երբեմն խանդով մը յիմար: Ինչո՞ւ խաթել, ոչ մէկ կապ՝
 Արեան, հողի: Գողացին
 Օր մը չըթներս՝ կեղծիքէն, պատկերին դէմ արնաքամ
 Ու լլտեցին: Գաղթածին,
 Տասը երկրի արեւով, պատկերներով, ձայներով
 Ես մեծցած մարդ՝ որ իր մօր
 Լեզուով հագիւ կը խօսի: Ոչ մէկ աշխարհ՝ իմ խըրով
 Մատներուս տակ, որ խըմոր,
 Ըլլար լուսէ կաւ, մարմար: Այլ, խեղճ, տարտամ,
 Ծովէ ծով,

Բայցայլումով մ'անաւոր,
 Ձառանցումով մը մեռնող ամբոխ մը լոկ անանուն,
 Եւ ուրիշ մ'որ յոխորտ, սին՝
 Մեզ կ'ուրանար, ինքն իր վըրայ կը գալարուէր օրն
 Ի բուն:

Երբեմն թոյլ ու մըթին
Թափառումներ: Հիանալ, ծոյլ՝ հողիս կ'երթար
ծովերուն

Յատակներէն, իր ետին
Ձրդելով հետք մը լոյսի, ըզզալով գաղառ ու ծրփուն
կենդանութիւն մ'իր շորս դին:

Երակներու պէս բուստեր, սէղեր էին փայլող, թաց
Ու ձուկերու պէս արփող

Սրտեր էին, լուսավառ աչքեր էին դէմ դիմաց:
Բայց ոտքերուս տակ քար, հող
Մեղկ ու սահուն սողուններ էին. հողիս դողն ըզզաց,
Վտանդի մը վախն ահաւոր:

Եւ ընկրկումս էր՝ աշնան անձրևներէն խայթըւած:
Ու հաստատումն ամէն օր,
Ճերմակ թուղթի մը առջեւ՝ անկարութեանը մտքին:

Ըմբոստութիւնը բոլոր
Իմ վայրենի բնազդներուս: Երբեմն քաղց մը հողիս
Կը խրթանէր բրտօրէն:
Անձեկնելէ շարութիւն մը կը մղէր յանկարծ դիս՝
Ոտրտակելու ամէն շնք,
Կուրցընելու ամէն աչք, փրցընելու ամէն սիրտ,
Ամէն լեղու, ամէն շէն
Ժըպիտ ու երգ խեղդելու՝ սինիզմով մը յոխորտ,
բիրտ...

Երբեմն անձրս ամբողջ՝
Սրբբանայլու համար՝ լոկ կը կարօտէր սերտ մէկուն:
Կը փնտրէր տառապալ, Տիրոջ արդարութիւնն անսահման:
Աննոծ հողի մը, Տիրոջ արդարութիւնն անսահման:
Ու ես եղայ հեղ, դողդոջ:
Եղայ պայծառ, միամիտ՝ ընդունելու համար զայն:
Ձուհարերում մ'եղայ սին...:

Օ՛ր իմ զղջումըս կիկիչ:
Բացուեր են լախ սակայն, իմ
Ահա աչքերբոս լոյսին:
Լուսաւորուեր է ներքին ամէն աւեր ու շիրիմ,
Որ մեղմաբար կը սկըսին
Ահա զանձի մը փոխուիլ ու բոցերու յխերիմ:
Ջարթներ է ուժ մը կրկին.
Վարդն իսկ քնքոյշ, վարդն իսկ հեղ, իր փրկութեանը
համար

Ունի իր փուշը որ մեկ
Յանկարծակի կը փոցէ: Գառնուկն անդամ, հողմավար
Եղիկին իսկ մեղկ, մեղրի պէս,
Իր մեղքն ունի, երբ երկչոտ կը սըլանայ քարէ քար:
Կը բարձրանայ հողիէս
Ուրիչ հողի մը կայտառ: Կը սուբայ վեր՝ սանձարձակ՝
Արտաւաղդի հրաշէկ ձին:
Մըփայլ վերջ իմ ձեռքերս՝ լուսածաղկ լուսածագ,
Տիրոջ ծարաւ՝ մերժեցին
Արդէն փնտուել զայն, առին կառքին սեւ դեկն իրենց տակ:

Օ՛ր, քայքայում, կ'արթննամ:

Հարուածներով բոունցներու կը ցնցէ զիս կառքն : Անոր
Աղօժուէն անձրև բարբարա :

Շողեկառքերն ու նաւերն ես կը լըսեմ . մեծ ճամբորդ ,
Շըլիին էի ափէ ափ :

Յարալէզներ՝ կը լըզեն հովերը զիս անդադար :
Կը բարձրանայ մեզկ , տարտամ

Մըռուչներէն իր՝ հողիս , որ կեանքին դէմ կը դողար :
Ան կ'ազատէ բռտերէն ,

Որ մատնեցին զինք ցաւին : Ունայնութեան ,
տրտութեան

Բերին սեւ բոյրը իրեն :
Ու գոհացած իր ներքին յաւերժութեամբ՝ լըռութեան ,

Ազատութեան կը դիմէ :
Ըլլալ մարդ , պարզ մարդ մը լոկ : Ինքզինքը լոկ . . .

Ահա վառ

Արեւածաղը արդէն

Եւ յըղութիւնը վըսեմ : Երկինքներէն դէպի վար
Հեղեղատներն հըրեղէն ,

Եւ անարատ ծընընդեան ահա սարսուռը : Լոյսեր
Որ կը հոսին յամբողջ :

Շէկ կակաչներ վիթխարի՝ հորիզոնին կողմն ի վեր :
Ամպերէն վարդ ու բոլոր

Մտներն ի վար կը հոսի կայտառ ժըպիտը լոյսին :
Արեգնալոյծ , մեղրածոր

Բլուրներն , արտերն ու ծառերն ռառածներով կը խօսին ,
Մինչ կանչն հըջօր՝ ձորէ ձոր

Կը ծառայի զիւղերուն աջրոներուն : Զով արփին . . .
Ամպերն հեռուն կը ցնդին

Կիսամութին մէջ մոլոշ , որպէս փախչող ուրուական :
Կը փրթի աստղ մը : Կաթին

Նլման ճերմակ ծաղիկներ , լոյսերու տակ մողական :
Մաքրագործուած , սրբացած , ծառերն քիչ քիչ

Կը ստանան
Նոր ձեւ , նոր կեանք մը կ'առնեն :

Բեմի մը պէս բարձրացող , աշխարհն ամբողջ , քիչ առ
քիչ

Կը բարձրանայ խաւարէն ,
Որուն վըրայ կը հիւսնն մատններն ու ժին ըստեղծիչ ,

Կը քանդակեն յամբողջն :
Ու անոնց տակ , ամէն ինչ

Մանուկի պէս կը շարժի :
Մոդերու պերճ , անրսպատ դանձերն ահա ամէն դի :

Հարբստութիւն անհաշիւ :
Կակորդիս մէջ կը ստի խոշոր արցունք մը խանդի :

Հորիզոնէն՝ ձուլարան

Մետաղներու , կը սահի արեւն ահա , կը թափի
Թանձր անուշի մը նման : Եւ ամէն ինչ կը սթափի ,

Կեանք ու պերճանք կը ստանան
Ահա ցիւերն իսկ կատօքիս , որուն կապոյտ թելերուն ,

Կամարակերպ գլխուն վրան
Ինկած ցողերը մէկ մէկ կը փալթըլան , թրթրոուն ,

Թիթեռաթիւ : Կը սուրան
Արյուն ի վեր բիւր գիծերը գոյնըզգոյն լոյսերուն :

Լոյսեր, որայ առ որայ՝
 Առաստաղին տակ թաւշտաւ բարձերն ի վեր կառքին մեր,
 Վէտքեր, շողեր անարատ,
 Բիւրեղի նուրբ կոհակներ, զորքս իրար կը խառնէ
 Ու կը նետէ պատէ պատ,
 Թեւ մը շուքի, պըտուտակ մ'որ կ'ստնէ նոր նոր թափեր:
 Արեւն ու միս, ու ծառեր ծաղիկ, շրթներ սենդաղին,
 Պիտի դառնան կարծրը վէժ՝

Ճառագայթներն իր բոլոր:
 Արեւն ելաւ. կը բռնկին
 Անա, հողերն, կը հնչեն՝
 Պղինձէ լիճեր, մինչ կ'ուռի ձայնը գիւղի մը զանգին
 Լիճի մը պէս, մինչ ծովի
 Կրծու բամին խենթն ի խենթ կը սըլանայ տունկէ տունկ:
 Թեւթափելով կը ցցուի
 Մըլուչներուն դէժ փախչող, սփռելով բոյր, փռելով
 շուք՝

Դեղին, կարմիր ու ծաւի:

Արեւն անցաւ ծառէ ծառ, թափեց ծոցէն ճիւղերուն
 Թռչուն, սուտակ ու բեհեզ,
 Կատարներէն ծառերուն, որ քրքիլով մ'արծաթէ
 Աղջիկներու լուսագէտ,
 Կը սըլանան, կը ցայտեն,
 Կը խոնարհին դէպի մեզ:

Կառքին վրայ՝ սօճական կը թրթրան բաժակներ
 Բիւրեղահունչ ու թեթեւ:

Արեւն հասաւ ու սանձեց, գրկեց, ցնցեց հողը մեր:
 Դողդողացին, առին թեւ՝

Գարերն ահա, փըղոկոճ, ժրպիտներով անձնուէր:
 Կը թեթեւայ մեր դիմաց,
 Կը բարձրանայ հողը՝ բաց
 Երկինքն ի վեր, նաւուն պէս որ ցողերով է օծուն:

Արեւն եկաւ. կը խօսին

Ճառագայթներն իրարու՝ ժիր, անտարբեր ցաւերուն,
 Մեր լացերուն բոլոր սին:

Արեւն ելաւ փողին պէս մեծ յարութեան մը: Հեռուն՝
 Ձայներ, սիւներն լուսաւոր

Երգեհոնի մը հսկայ: Արգասիքի եղիւր մ'էր,
 Ոսկի բրուռնցք, մեծ արօր:
 Մաքրեց, հերկեց, ներկեց թարմ երանդներով հողը մեր:

Արեւն բերաւ մանկութեան

Տեսարաններ: Կը ճօճուի հիւղ մ'իւր ծուխին ծայրէն կախ.
 Պարտէզ, ջրհոր, փա՛յտ, փա՛յտ, փա՛յտ. հաւնոց մը,
 Հաւ, աքաղաղ:

Դէզ մը խոտի, բաճ մը վրան:
 Պզտիկ կամուրջ մը փայտէ:

Առաւ մ'որուն աղեղէն կը նետուի բազ մը շողուն:
 Մարդ մ'որ իր ձին կը պայտէ:

Ժայռ մը ծունկի՝ կը մորթէ վիհի մ'եղբին, արտերուն
 ակօսները հօտի պէս
 Առաջացող: Կը փորեն երկու կիներ, հողն որուն

Ձաւակներն են պարզ ու հեզ:
 Առտուն կանուխ կը փորեն, գլխուխին կախ կը բանին,
 Մինչ անհունին վըրայ, ես
 Նստած՝ կ'երթամ, խորթ արդէն՝ հողին, գիւղին,
 արօրին:

Օ՛ր թագուհիս, կը լրսե՞ս,
 Նըւազս այս նոր. արթնցի՛ր: Քեզ կը փրկեմ արտազին
 Մեզ ընկնող մութ անտառէն:
 Չարչարուեցար ինծի հետ, տարիներով: Դէպի կեանք:
 Ահա ընդմիջս կ'ազատիս
 Իմ թուզթերէս, գրիչէս, խեղճութենէն ուր չըցանք,
 Նոպաներէն թախիծիս...

Կը սեղմեմ կինը ահա, որ կ'արթննայ: Կը ժպտի:
 Ապակիին ետեւէն
 Կարուսելը կը դիտէ պատկերներուն: Ու բուստի
 Գոյն շրթներն իր կը պարպեն

Մնացորդ մը սեւ երազի:
 Անկիւնադարձ: Հրէշային
 Շուք մը կ'անցնի: Թոքերէս կ'անցնի մանզազ մը: Որին
 Ճնշում մ'յանկարծօ Պահ մը վախ:
 Կը դանդաղի կառքս՝ մեր դէմէն ելլող կառքին քով:
 Դանդա՛ղ, դանդա՛ղ: Հով մը պազ:

Ու ամէն ինչ խտացած, կը թանձրանայ: Համբանքով
 Կը բամբուրին ալ ու ձախ
 Գիծեր, գոյներ: Ու դանդաղ՝ կ'առաջանան երկու կով:
 Դղեակ մ'հանդարտ կը կանգնի:

Աչտարակներն ասպետներ՝ խաղաղօրէն կը նային:
 Պազ աչքերուս մէջ քունի
 Մանրութիւն է: Ձախ ուսիս մէջ ծով մըն է օդային:
 Դանդաղ, դանդաղ, արքենի

Վրսեմութեամբ կը նստին սրտիս վըրայ՝ արեւ հող,
 Տարածութիւն:
 Մեր կառքն իր
 Մեղուները կ'արձակէ: Տաք շոգիին մէջ սահող
 Բզդիւնն է մերթ անոնց ժիր:

Օ՛ր տաք, օ՛ր ջինջ առաւօտ: Երգի ոսկի ժապաւէն
 Մը թռչուն մը կը քակէ:
 Տերեւի շուք եւ լոյսեր
 Կը թեւածեն կրնոջ լայն կուրծքին վըրայ: Աչքերուն
 Մէջ իր խոշոր, ժրպիտ, սէր,
 Երկինք ու կարծր ազամառ ու բզէզներ են վառվռուն:

Նուրբ իր առնակերը կ'ուռնին
 Ներքին հեքէն, հովերէն, որ կը սեղմեն, կը ծըծեն
 Կուրծքն իր հըպարտ ուր լրին
 Կը լեցուին քաղցրը յոյզեր: Ու մազերէն ու ծոցէն
 Տարաշխարհիկ իր հուրին

Ո՞րհուրդը: (Օ՛ր, ինչ բուժիչ սպեղանի՛ մեր ախտին
 Համար փառքի: Ջահակալ՝

Տրամութեան դէմ... Օ՛րդդու
 Յընորական սէրէն փերջ, Միւր. մոռնալ մեղեղին
 Վշտոտ սրտին... Ի՛նչ վըրէժ՝
 Ամբոթեան դէմ հողեկանն) :

Անյազ ահա, երկնքին,
 Ապրումներու գահաձէժ,
 Կ'անէ՛ ճամբուն աղմուկին մէջէն սուրցը օձին,
 Ու կը ժպտի: Կոկորդէն
 Ալիք այիք լոյսը վար կը կուտակուի: Կ'առկածին
 Շրթներն իր նուրբ, որ կ'ըմպեն

Տարածութիւնը լուսեղ, բոյրի մը պէս ըզզլիսիչ:
 Դէմէն, դէմէն,

Մեր դէմէն
 Պարարտ միտերը ծովին, կապոյտ հողին... Տըզու ճիւ
 Մը կ'արձակէ արուցոց
 Թոշուն մ'յանկարծ հուրիի կանչ մը նուազուն ու քիչ քիչ
 Տօնական բեմ մը, չ'նշող,
 Խայտաբրդէտ վրաններով, աւերդներով լուսավառ ...

Փայտեր: Փարոս մը ճերմակ
 Լուսարձակն իր՝ չօղին պէս իր ետեւէն ձրգած վար
 Կ'իջնէ բուրբ մը, բամպակ
 Մը մանելով ծովուն վրայ:

Առայատ մը: Ո՞ր կոպիտ
 Միլիոնատէրը կ'երթայ, ծովերն ի վեր հրէշտակի
 Քեւ մը բացած, մարգարիտ
 Յանելով իր ետեւէն: Լրութեան մէջ կը ծաղկի
 Գիչ քիչ, թաւ ձայնը ծովին:
 Մխնեղյազներ, պարիսպներ, սուններ, փեղկեր, վիլլաներ
 Կը բարձրանան, կը ցցուին
 Հետքհետէ: Կը խուժեն հեռագրական տարուերը
 Զողերն՝ աճէն մէկը վին...

Մինչ կը դառնան, կը սուլեն մեր անիւները ահեղ,
 Որպէս հրդեհ, օձ, ուրու,

Որսի վըրայ խոյացող արծիւ, յովաղ... ուսմբ, հեղեղ,
 Սփռելով հուր, ծուխ, արիւն,

Այրելով ձութը ճամբուն, թրթրալով ու տեղ տեղ՝
 Չայնագրի սուր ազամանդ՝

Նետելով ճիւ մը հըզօր՝ մեռնող խըրոխտ կարապի:
 Տան մը քովէն հրնաւանդ՝

Կը թնճուկուին երկաթէ չորս զոյգ գիծեր: Թշնամի
 Մէկըզմէկու՝ կը սուրան

Բովէ քով, մեծ սուրբուս պէս կը շողան դէմ դէմի:
 Զեռքեր, նետեր կը քաշեն

Դէպի քաղաք: Յիցերու վըրայ թառած, յայտարար
 Լայն տախտակներ: Շողայէն

Քաղաքը նոր կը մեծնայ: Ու աչքերուս դէմ իրար
 Կուզան բուրբ քաղաքներն

Զոր ես տեսայ եւ անցայ: Ու աղմուկին մէջ կ'առքին
 Քաղցրը, քաղցրը ձայնն է դեռ

Քաղաքներուն անձանթ: Աղմուկին մէջ տեղապին
 Մանկութիւնս է, որ կ'անցնէր

Մէկ երկրէն միւսն անդադար: Անոր խանդին չափ դեռ
 Թարմ

Ունդ մը կ'երգէ կուրծքս ի վեր :
Հրճուանքն է մեծ փոփոխման, օտարացման, այս օտար
Քաղաքին դէմ :

Մովէն դուրս
Եկած աւաղ անսահման : Տարիներուն տակէն՝ վառ
Հողիս կեանքին անձնատուր :

Տեղատուող ծովէն դուրս եկած աւաղ : Կեանքն իմաստ
Կ'անէ՛ արտեղ ու նոր Հուն ,
Ափին պէս այս պարզ ու մերկ , կ'ընդարձակուի Հողիս
ատա ,
Ճամբուն վրայ այս անհուն :

Աւաղը միս է Հրեղէն ու լրուութիւն ըստինքսի :
Ու կեանքն է որ , նորէն նոր , Հոս , նորէն նոր կը սկըսի :

Նոր է , նոր , նոր որ անհիմ
Այս Հողերէն՝ կարծիքներն , մեր կեղծիքները ամէն ,
Դառն խնդուքներն հեղնելով , թօթափելով կը ծընիմ :
Կը սաւառնին , կը խուժեն
Ու կը Հոսին իմ մէջէս , Հողերն ահա , մշտախոյս ,
Ու պատկերներն... արեւին
Հրաշքն ահա Հոս... լուսավառ տարածութիւնը խրախոյս
Եւ Հոգւոյս մէջ հնչող վին :

Նոր , նոր է նոր , որ արկար
Մեր արտունջներն հեղնելով , սիրոյ կարօտն ողբական
Չորացնելով , կարծրը քար
Մը կուրծքս տակ , կը ծընիմ , զգուանքներէն վերջ
Որ մինչեւ մահ , վատարար այնքան ,
Ձիս մըղեցին... Ու Հրճուանք վերածնման : Կը Հրճուիմ ,
Մինչ կեանքին ձայնը կուգայ :
Բըջիջներէս իմ բոլոր . ապրիլ , տեւել տակաւին :

Տեղատուումն է հակայ ,
Փրկարար թեւն է Հողին , որ ջուրերուն տակ ծովին
Կը յայտնուի յանկարծ խոնջ
Ոտքերուն դէմ լուղորդին : Եւ նրւիրման , է՛ւ սէրին ,
Յուզումներուն մեր ամբողջ ,
Դառն , ալիւրոյ պատրանքին տեղատուումն է , վերին
Ուժին առելու — դքրամին... —
Օ՛ր յագենալ , ըսպառել ամէն փափաք ... կը խայտայ ,
— Տեղատուումն է — մարմին
Ահա առած կը շողայ դէմի կղզին յաղթանդամ ,
Ջուրերէն դուրս եկած , մերկ
Աւաղիկի պէս : Ու կ'աճի , հարթ , անվախճան պողոտայ՝
— Կ'ընդարձակուի արին , որ բերք
Մըն է հնձուած ցորենի — , մ'իբզերու դէջ լուսավառ :

Տեղատուումն ամբողջ մեր
Ազնւական տենչերուն եւ յուշերուն : Ահա , վար՝
Դիմակն անոր զոր եղայ
Եւ զոր արգէն կ'ուբանամ , վար արած , վար , յաղթարար

Ինչ որ ծեր էր ու արդայ,
Դէժքս ահա նոր գիծերով, երանութեամբ կը դառնայ

Նոր արարչին, որ հետուն՝
Գոյներու մեծ բարտանին՝ կը թաւալի ինքն իր վրայ՝
Յորձանազար, թրթրուն:

Մեծ արբեցումն է. հողին, խոյացումով մ'անխընայ
Կը մօտենայ քաղաքին:

Հրճուանքն է մեծ փոփոխման, օտարացման, այս օտար
Քաղաքին գէժ: Ձանձրոյթին,

Տեղատուումն է ճիգին. պիտի յոգնէր, ձանձրանար,

Լեռնախոյուն իսկ, սարսուղին՝
Պիտի սոսկաբ կատարէն պարտուած լիբան, եթէ վար
Իջնել չըլլար... Կը բազուին

Ըզգայարանքս, ահա ներս կը խուժէ կեանքը որ գիտ
Կ'ամբապնդէ, մինչ կ'եռան,

Կը բարախեն յարաւարժ պրոտուակները կտօքին,
Արչուանքով մ'անվարան:

ՆԻԿՈՂՈՍ ՍԱՐԱՅԵԱՆ

(Մնացեալը յաջորդով)